

## «ՀԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Ի ԽՆԴԻՐ»

Տուրք 130 տարի առաջ, երբ Մահարիս Օրմաննան, իայ կաթողիկ կուսակրօն քահանայ, նոր ստացած մագիստրոսութեան աստիճաններ. Հռոմէն դեպի իր ծննդավայրը կ. Պոլիս երթնելի կ'ընէր. Ծիրքիոյ հայոց պատրիարք Ծնտրուած Ակրտիչ Եպո. Խրիմեան 1869ի աշխան Տարօնն կը մասնաւր Օսմաննան մայրաքաղաքը. բազմելու պատրիարքութեան արքար:

Այդ արքի երթնեանի կ. Պոլիս մասնաւր դիմաւարդնու մանրամասնութիւնները նկարագրող յորթահայ բնի գրած է. «Ձևիսկուպուններն ու վարդապետները ծի հեծած էին, իսկ քահանայր հետի բայլենի մինչեւ Պատրիարքարան հասան».՝<sup>1</sup> Աղիկ հազի ներք տարի նոր մայրաքաղաքի «ջրանձն կը գտնուն. Պատրիարքին զատ, առնուազն 6 նախկուպու, 40 վարդապետ, եւ 150 քահանաց»:<sup>2</sup> Անը չկին որ կը պակտին կ. Պոլսոյ նի շրջակայիր հայ ամուսնացեալ քահանաներուն համար այլ օճրուն. այլ կը պակտէ համարում որ կը բայլ.ր վերապահուած ցլատ նախկուպուններուն նի վարդապետներուն:

Խրիմեանի իրբ Պոլսոյ պատրիարք գահակալութեան, քանամանակ մը նոր. երբ Ամերիկայի Ուստր քահարի «Երածառ հայկական» ընկերութեան առնաւազն պոլսնցի Միրայէ Խոփիսանլեան նամակով կը բանակցը. Պոլսոյ պատրիարք Խորեն Արքազան Աշղետանի հետ. Ուստորի «Ուստորիական հայոց» համար հոգենոր հովին մապահովնելո, ան կը գրի. նամակին պատրիարք Մլուսիշ կրիմեանին. որ ինը ստանձն Ուստորի հոգեութիւնը. ցանկով. «Ճագաւորի մը նման պիտի պաշտեն ճեզ հոս. եթէ յօժարիք զայ . . .» Միաժամանակ Միրայէ Խոփիսանլեան կը գրի.ր Պատրիարքարանի կրօնական ժողովի անդամ պարտիզակցի. S. Ցոփաննեւ և Ա. Թինյ. Ալքրնակն. «Չեզ նման ազգաւել նի նկենցածաւ.ր. գործունեալ նի քահայի եկեղեցականի մը պէտք կայ հաս»:<sup>3</sup>

Այսուհանդերձ Ուստորի «Երածառ»ին կողմ. Խորեն Աշրջենան Պատրիարքին ուղղուած պաշտօնական դիմումնագրին մ.ց. յունուար 27. 1889 թուակիր. որոշապէս փափար յայտնուած է. որ կ. Պոլիս.ն Ամերիկան որպեսուիր հոգենոր պաշտօնան անզոյիագէտ նի կամ զոնէ. գայդագլ.ու վարդապետ մը ցլատու է. նի ոչ թէ քահանայ . . .»<sup>4</sup>

Եւ այդպ.ս այ պատահեցաւ նորաքողոք Ամերիկակայ նկենցույն մէջ: 1889էն սկսեալ աւելի քան տասնամեակ մը եկրոյ նի գագող հոգեուրականները վերաբարուր էին. եթէ շխազունը անհրատ էւստանած երկու քահանաներ-մին քահառաջիկ «պիմբնակալք»-որոնցմ. ոչ իսկ մ.կ մի հասաց ներկայ եր 1901 յունիս 17-18ին Ուստորի մէջ Առաջնորդ Ցոփալ.փ Խաչ. Մարտանի նախագահութեամբ նի չորս վարդապետներուն նի մէկ ուրարակիրի մասնակցութեամբ գումարուած անդրանիկ կրօնական ժողովին:<sup>5</sup>

\* \* \* \*

Խո դամանար երայսու համար Մայր Արքու Ս. Էջմիածին. ուր նորբնտիր պոլսնցի Գեորգ ։). Ամենայն Հայոց կարողիկոսը՝ ուսման նի բարձրագութեան հետամուտ նկենցական մը. 1869ին Մայր Արքուի տպագրան սկսաւ հրատարակութիւնը «Արքարատ» ամսագրին: Խերթի «Պաշտօնական տեղմելութիւնը» զյուն տակ ամսէ ամիս սկսան ծանուցանի անունները այն հոգեուրականներուն. որոնք պատիմի արժանի ընթացք ունեցած են. ինչպէս գործողները սս խանցաներուն. . . խոտվարութիւն. խարդախութիւն. զիննմուրութիւն. մօտիկի արենակիցներ գաղտնի պասկի: Յանուանէ յիշուած խախումներ

<sup>1</sup> «Արքարատ ամսագիր», դեկտ. 1869:

<sup>2</sup> «Ազգապատում», Գ. հատոր. յոդ. 2824:

<sup>3</sup> «Ամերիկական տարբեցոյց 1913», լ.ց 55:

<sup>4</sup> Անը. էց 56:

<sup>5</sup> «Ամերիկական տարբեցոյց 1912», լ.ց 114:

կատարած հոգեւորականներու մեծապղյն բիւթ կը ներկայացնեն ամուսնացեալ քահանաները:

Նոյն Դեռք Դ. Լաբողիկոսց «Ակրատատ»ի 1872 յունուարի թիվին մէջ հրատարակուած իր կոնդակով, որ կը վերաբերի հայ Եկեղեցւոյ քարեկարգութեան, կ'արտայայտուի այսպիս. «Այժմեան պատրաստեալին ի բահանայութիւն, ունայն [նա] ի հարկաւորն զիոնութեանց նի կրաութեանց: . . . Առանցորդը . . . օր օտա օրտ, տղիսութեան տաճ պատճառ՝ զանուսում նի զախմարս ծեռադրելով ի բահանայ»: Նոյն կոնդակով Գեռք Դ. Լաբողիկոս կ'այսպահ, այն Եկեղեցւուները որոնք բահանայ կը ծեռադրեն անարժան բահանայութիւններ. որոնք չեն ուստի նի շնու պատրաստեր իրենք զիոնը «զատ արժանույն կարգի բահանայութեան. այլ անցուցանենով զցոնիական կենան բազմաւեակ մոլորեամբը. ի ծեռադրութեանն պահու ստացեալ ի մոլորիդոց ումանց զվկայացիր դիմեն առ Առաջնորդու. նի իբր ագւոր նի որդիր բահանայից անարգն ծեռադրին. նի այսուհետեւ իշնին ի մէջ ողբունիի մոլորիդեան առիթ զայրակդրութեան նի անկարգութեան անուղղացնացիր հիբնանց»:

Մալարիա Օրմանեան, վերյուծենով Ա.որդ Դ.ի վերյոյշեալ կոնդակը կը զրէ թէ կարտողիկոս կ'արգիլ, «զատիճան բահանայութեան նի սարկաւագութեան նի կղթիկոսութեան» ծեռադրութիւնը. առանց «գումաւն նունօրինութեան մինորի»:<sup>6</sup>

Իրենց կոշման զիտակցութենին հետացած բահանաներու ընթացքը, նդգիր Գ.որդ Դ. Կաթողիկոսը նոյն ժամանակ չլ.ք կրնար անտեսել աս իրողութիւնը որ «Ակրատատ» ամսագիր բահանայութեան մեծ մասը կը բարիւնաք ամուսնացեալ բահանաների: Առանց մէջ կը զտնուիին անշաշու այնուայ մակարդակի ուստանեն նի գործներ: Առանցմ, մին լր. զրո օրինակ, Թիֆիխի մ.ց հրատարակուող «Մեղրու Հայաստանի» լրագրին նախկին խմբագիր Ստեփանու Ա. Քինց. Մանդինեանց, վախճանած 1876 փետրուար 11ին: Աև երկար տարիներ կրօնուսոց եղած լր. ներխւնեան Հոգեւոր Դարքոցին մ.ց:

Մալարիա Օրմանեան, որ Ա.որդ Դ.ի յացորդ Մակար Լաբողիկոսի կողմէ. նախկիպս օծուած լր. Վեհափառին հրաւ. րուի հրաւարեցւան լր. Պոլսոյ պատրիարքութեան իրաւասութեան ննյակայ կարիքին արանորդական պաշտօնն նի գնաց Ս. Էջմիածին. դարձվանքին մ.ց աստուածաբանութեան զամափսիս պաշտօնով. որ տեսն միայն մ.կ տարծչոցամ: Այս միջոցին լր. որ Օրմանեան Մակարութեանին յասոնց հայ Եկեղեցւոյ քարեկարգութեան խնդիրով զբաղու յանձնաւութիւն մը կազմութեան անհրաժեշտութիւնը: Յանձնաւութիւնը պլ.որ լր. բարիւնաք «քանիթուն ու կարող նի խոհական Եկեղեցականների»: Յանձնաւութովուն զործ պիտի ըլլար «ինստուվ ուսումնակիր նախնական հայ Եկեղեցին. զան նի զատոնի ինն ու նորը. սնափականն ու նկամուտը» նի իր աշխատանքին արդիւնք առաւաշուն տպագրութեամբ դրելի հետո հոգեւորականներու նի աշխարհականներու. որոնց տեսութիւններն ու կարծիքները նկատի առնելով. պատրաստ, երկրորդ տպագրութիւնը մը ապացին Եկեղեցական մեծ մողով մը օրակարգին վրայ դրուելու: Եւ այս աշխատանքին արդիւնք պիտի ինն.ը զոյառումը հայ Եկեղեցւոյ դաւանութեան ու վարչութեան. կանոնականներու ու արարութեան օրինացիրքին: Մակար Լաբողիկոս Օրմանեանի առաջարկն «զնդունելի դատնց», սակայն Օրմանեանի Էջմիածնի կանուխ հարկադրական մնկնիիը. Վեհափառին վախճանումը, նի առաջարկուած զաղափարին զործնականութեան ծիրին մ.ց շմտնելը զործ առկասեց: Օրմանեան այս մասին իր խարիդաւութիւնը կ'ներակացն. բայցով. «ոչինչ կ'արգելու որ ինչ որ այս առնեն չկրցւ զործադրութիւն. առաջիկային կարենայ բահանականաւ»:

Խերին Մալարիա Օրմանեան նախցիւորեց որ այս ինչ որ գրած լր. 1910ին իր «Հայոց Մեղրեցին» գրին մ.ց՝ «պահանցուած ուստիւն ունեցու բահանաներու քարոզ խօսելու իշխանութիւն ստանաւու վարդապետական աստիճանով նի զատազածի տուուչութեամբ». մողովական որդուունով հաստատու.լր: Եթի պատրիարք Օրմանեան կայսրութեան սահմաններին ներս ապրոյ նրկու միջինու, առելի հայերու. Օրմանեան

<sup>6</sup> «Ազգաստուում», Գ. հստոր. յօդ. 2807:

<sup>7</sup> «Խոհը նի խօսք», լ.ց 310-311:

իրագենկ այլուր Լր ըլլար զոյտրենանք մասին շատ մը արժանաւոր ամուսնացնայ բահանաներու: Անոնց մ.ց ասկաւարի չլին ուսուցիչներ, որոնք իբր աշխարհական ծառայելի, նոր հայկական դպրոցներու մ.ց նոյնաստեսակ ծառայութիւն տայ շարունակած էին բահանայ ձեռնադրութիւն, նոր եւ: Բահանաներուն մ.ց կային Ուսումնական նորհերդի անդամներ, դպրոցներու հօգաբարձուներ, լրագրական եւ մատենագրական ասպարեզի մէջ յայտնի դլ.մքեր: Կային նաև վարչական տաղանդով փայլող հայ բահանաներ, որոնց մէջն ընտրուած կամ նշանակուած Լին առաջնորդի փոխանորդներ կամ տնշապահներ, մինչեւ անգամ վանահայրեր: Այս մասին վեյսոյիթիններ կամ ազգագրական զրբերու մէջ, եւ մանաւանդ Խլոպիկի «Նոգդորս հայ հոգնորականութեան» մատենանին մէջ:

Ցայտնի վարչագլու Յոհինանելս Ա. Քիև. Սկրեան, որ միակ ամուսնացնայ բահանաւ է, զոր Մայորիս Ակր. Օրմանեան 1918ին Դասմասկոսի իր արքորդավայրին մէջ ի յիշողութեն, քանի Մահացուցակին անցուած է. կարենոր պաշտօն վարած է կ. Պոլոյ պատրիարքարքանին մ.ց. առանց բահանական աստիճանէն աւելի բարձր աստիճանի հասած ըլլալու: Օրմանեան, յիշելով իր մուտքիմ բարձիկամ Սկրեան բահանան անոր վախճանումն մօս ուր տարի եւար. կը միսի իր գնահատականց անոր մասին այսպէս. «Բահանայական դասակարգին մ.ց աշքառող գլ.մք մը . . . Իրմով իրականացաւ շատոնց մոռոցւած նորութիւն մը. այսինքն բահանայի մը պատրիարքական փոխանորդորթան կոչուիլը, զոր կատարնէ Ներսէս Պատրիարք<sup>8</sup> (Օրմանեան իր «Ազգապատում»)ին մէջ Սկրեան իսրիմնանի կը վերագր. այդ յատաշդիմական բայլը ճ Սկրեան բահական ազդեցիկ եւ զործոննեայ փոխանորդորթիւն վարեց բարական տարիներ. ասկայն վեճարաւորներու դիր շնիւա եւ ամեն տեսակ դժուարացիւններ ասեղծեցին. մինչն որ ստիպունցա հրաւարի . . . Սկրեան միշտ պահեց իր հրբեր եւ արժանարորդան աստիճանը, որ շատեր. իբր խորտուցիւնը անտանելի լր Սկրեանին վեյսարարոց ճոխանարուն հանդէա: Ըսաց ես միշտ այսպէս նկատուի. բահանայական դասակարգին բարձրանալու ցերմ պաշտօնս մը ըլլալով»:<sup>9</sup>

Օրմանեան, որ նոյն գրութեան մ.ց կը յայտն, նաև քէ Սկրեան բահանային միջնորդութեամբ է, որ առաջին անցամ ներկայացած է 1877ին Ներսէս Պատրիարքին, կարուիլութեան հայ Եկեղեցու գիրկը վերաբանաւու նախօրեակին. յայտնապէս ոչ մէկ քայլ առած է Սկրեան բահանաւ աւելի բարձր Եկեղեցական աստիճանի մը բարձրացնելու ուղղութեամբ:

Յովինանեւ Ա. Քիև. Սկրեանի հայրենակից Գրիգոր Սիսակեան. իր գորին մէջ ուր կը նկարագրէ. Սկրեան Երեսնի քննուսիրի տնտեսական վեճիվայրումներ. Յովինանեւ Ա. Քահանայի Պոլոյ մ.ց իրազորակա յստացնութիւնը կ'նորակացն այսպէս . . . «Ժամանակ մ.ց. Եղան նաև. վարժակնութեան Պատրիարքին օրով պատրիարքական փոխանորդ, պաշտօն մը որ գրեթ. միշտ կոսակըրու Եկեղեցականի մը կը փափակուէր. ճ որ սպական արձեցու կորովի զործոննութեամբ ո հեղինակութեամբ մը. ազնուապնտական շնորհներու փատուորնոյ այդ պաշտօնը»:<sup>10</sup>

Օրմանեան. իրացող մը Ներսէս Վարժակնութեան Պատրիարքին, անոր բարեմասնութեանց շարքին կը բու. արժանաւոր բահանաներու վարչական կարենոր պաշտօններ փոփակից: «Ներսէս իրավալս ուն.թ բահանայական դասակարգը բարձրացնելու գաղափարը»: Երբեն ապացոյ կոտուայ Վարժակնութեանի իրաւասութեան Ենթակայ Երեր բահանաներու անուններ. անոնցմէ. մին ըլլալու նախկին պատրիարքական փոխանորդ Յովինանեւ Ա. Քիև. Սկրեան: Եւ այս առջութեամբ Օրմանեան կը մեղադրէ «Ժողովրդական նախաւաշարում» որ «Գլուխ վերար եւ ճնորը զաւազան կրնիր

<sup>8</sup> Ակնարկութիւնը Վարժակնութեան Պատրիարքին է: Ան ընտրունցու Ամենայն Հայոց կաթողիկոս, սպական մնիմն ընտրութիւնը հիսանդութեան պատճեառու: Իսյսուննեցաւ 1884ին 47 տարեկան:

<sup>9</sup> «Խոհեր եւ խօսք», էջ 435-436:

<sup>10</sup> «Պատրիարքական ու պարտիզակացին», էջ 318:

արժանաւորութեան միակ պայման կը նկատեր եւ կը նկատէ, եւ այդ պայմանն ունեցող ապիկար վեհարապն այ ընդո՞նի չփառանիք»:<sup>11</sup>

Յովհաննես Ա. Թեյ. Մկրտիչ Պալոյ մ.ց հրատարակած է՝ Հայատառնայց Եկեղեցոյ գրասանի Ժամազգիք մը: Ունի նաև ծնուազիք՝ «Պարութայր իին եւ նոր հայոց» 200 էջ կազմող հաւաքածոյ մը:<sup>12</sup> Ունի որ Ժամազգակի առողջապահ արժանացած է իր վարչական կարորութեանց համար եւ «քահանայական դասակարգին բարձրանալուն զիմս պաշտպան մը ըլլայ» յատիքող Օրմաննանը կրնար իր պատրիարքութեան 12 տարիներու միջոցին զլք օրուան կարաղիկոսին յանձնարարել Մկրտիչ Քահանան իր նպակառութացուին արժանի Եկեղեցական. Հրանցելով վարդապետական աստիճանը: Վասնզի նպակառութացուի աստիճանը եւ վարդապետի աստիճանը իրարմ. տարբեր բնոյթ ունին: Վարդապետի աստիճանը պատմականորեն տեղ չի գրաւել քահանայութեան եւ նպակառութագութեան միջնի: Նշան են նպակառութանը առանց վարդապետական աստիճան ստացած ըլլայու:

\* \* \* \* \*

### ԱՐՁԱԳԱԼՆԳ ՈՐՄԱՆՆԵՐՆԵՐՆԻՆ

Առաջապն չորս Արմաշական նախակոպուներ, աշակերտ Օրմաննանի, իրենց վարչական կամ հրագուրակագործական գործունելութեան մէջ համամիտ նղած են Օրմաննանի յատաշիմական ասսցարելին:

Լինարիյան մօտ Խնճ. Սու գիզի 30 տարեկան հոգի. Առուու Թեյ. Անցիկնան, իր ճնռնադրութեան ներկու տարի նոր թեմին նոր ասացնորդ Խոսրով Եսպ. Պերիկնանէն կը ստանայ «քարոզելու արտօնութիւն», 1912ին:<sup>13</sup>

Հայ հայ Եկեղեցոյ ծնննադրութեան Մաշտոցին. քահանան իր օծումէն անմիջապէս առաջ ծնննադրի նպակառութանը կը ստանայ շնորհը՝ «խօսնի համարձակութեամբ զլենդանաւար խորհուրդ անտեսաց անտարաւանի»:<sup>14</sup> Օրմաննանի աշակերտ Խոսրով Եսպ. Պերիկնան ինչ ծնուով եւ իմաստով տուա Նիրտասարդ գիտացի Տեր Աստոմին «քարոզելու արտօնութիւն»: Արդու գաւազան կընկու արտօնութիւն տուա՞: Ասեռուազն այդ լուսամիտ եւ իր հոգենոր ծնողին «խոհական» համարուած Խոսրով Եսպակառութ զիր մը ուղղեց անշուշու մեմարգայի համեստ դպրեվանքը ուսանած Անցիկնան քահանային: Մոն Եղենակն նահատակ կուրոք Եպիփառուս. շնորհենկալ նահատակ Տ. Առուու Քահանայ, նահատակ Երևան, եւ հայութեն ամայացած Խնճ. Սու: Հնարաւոր 1.՝ այս ահաւոր լուութեան մ.ց գունելի հարգումին պատասխան տուող վանքագիրը:

Բարզէն վրդ. Կիյիլսլունան. Արմաշի Պարենվանիրին առաջին շրջանաւարտ դասարանի անդրանիկը. ծնննադրուած 1895ին Օրմաննանի ծնորով. 1910ին ընդառաջնով օրուան կ. Պոլոյ պատրիարք եւ իր նախակին ուսուցիչ Եղիշէ Եսպ. Պուրենանի մէկ շրջաբերականին. Անկիլիրիայն դրկան է. նաևսակ մը Միքաղան հօր. եւ նոյն նամակին մէջ կը ներփակէ հակիրճ Ծրագիր Հայ Եկեղեցոյ Խարենկարգութեան: Բարգէն Վրդ. Կիյիլսլունանի առաջարկած բարենկարգութիւններն մին կը վերաբերի Քահանայութեան, ըստիվ, «Քահանայութեան աջն բաց բոլոր Եկեղեցոյ բարձրագոյն աստիճանները, եւ կուսակրօնութիւնն միայն կամատոր վասնակամութեան վերասծի. նրէ վափարողներ ըլլան»:

Եպիփառութական օծում ստուալու համար գլ.ափ Ս. Էջմիածին ուղարկելով 1910ի աշնանամուտին. Կիյիլսլունան անդ խորիդական ժողովի մը ընթացքին իր մշակած

<sup>11</sup> «Ազգաւորտում», Գ., յոդուած 285.5:

<sup>12</sup> «Ազգաւորտում», Գ., պինակ ՃՃ:

<sup>13</sup> «Պատմութիւն հայ Լինարիյա», էջ 848:

<sup>14</sup> «Մաշտոց ծնննադրութեան», էջ 52:

Ծրագիրը կը կարդայ Մատու.ոս Եպմիբյան Լբաբաղիկոսին «որ իր հաւաճոյթինը չի ծածկել»: Յասցորդող բառոք դպրու միջոցին այս Ծրագիրը կը տպովի այլնայլ հայ թերթերու մէջ Խթիլիկըն մինչեւ Նիւ Նորը:»<sup>15</sup>

Երուասլիմի հայ պատրիարքութեան վերածնայ «Սիոն» ամսաթերթի խմբագրապնտ նշանակուած 1926ին. Բարգլն եւս. Լիլիտըրեան հայ Եկեղեցոյ քարեկարգութեան նիւրին նուիրած իր խմբագրականներէն մէկուն մէջ-հեղեղուրականներու կենցաղը-կը զրի. «Ճարիի այս ազատութեան (այսինքն՝ կենցաղի ընտրութեան ազատութեան, Ա.Ա.) որիշ կարենու խոնդիր մըն այ պիտի գտնէ, իր լուծումը. այսինքն Եկեղեցուն մէջ հեղեղուրատիններ այս կերպով բաց կը մնան արժանաւորներու առջեն: Անարդան մը որդիկուն կուտակրօն մըն է. չի կրնար քարձանայ. զոր օրինակ վարդապետութեան ն նսկակուրական աստիճաններ. չի կրնար Առաջնորդ ըլլայ. ն ասար հաւատակ. արժանաւոր մըն այ որդիկուն ամուսնացած է. չի գրիուր այդ աստիճանն.ն ն պաշտօնն: Եկեղեցու պաշտօններուն մ.ց յատացացումներ ն վարձատրութիւններ կը հիմնային. ն ալ.որ և հիմնային . . . արժանիքի վրայ:»<sup>16</sup>

Թղրում Պատրիարք Պողասկան. Արմաշական դպրոցակից Բարգլն եսր. Կիլէտէրեանի. վերցնոյն լիիիկիոյ կարտողիկոսին արոտակիցի պաշտօնով Լիքանան մէկնելն նոր. ալ իյոնայ խմբագրականուն մը որ իր ծածկանչան ստորագրութիւնն կը կրտք. զորն Նկատողուրիւններ Եկեղեցականաց Հարեւնիքութեան Հարցին Ծորց վերնազրով. ՀՀ-ի հասած 1. ամուսնաւոր հեղեղուրականներուն առջն Եկեղեցական յառաջացումն ն վարչական սուպարլիք ընդլայնման մասմ . . . Ըսց ասիկա չի նշանակիր քէ օրինապէս պէտք է խափանուի կուսակրօնութիւնը . . . Պէտք չի. գրիտ. աստիճանի վրայ փակելի հեղեղուրական սուպարլիք մ.ց կամ մին կենցաղի յարունքուն առջն. Երկուրին այ դուզ դէպի ին առաջնորդոյ պէտք 1. լինի պատրիարքինց. Երկուրին այ յառաջիմուրիան ճամբան անոր մ.ց. Պէտք 1. լինի պատրաստութիւնն ն արժանիք. պատրաստութիւնն ուստինական գրգագմանք ն հաստիքակուրեամբ. ն արժանիք՝ խօսի. զորի ն զորունելութեան արդինքներով հասաւուած: Խմասութիւն պիտի ըլլար . . . ին ժամանակի տիտրուրին հաւատմատ. բոյորովին բահանաններ կամ բահանաններ հասած նպիկուրսուններու քորոյ մողովրդային զորունելութեան ասսպարէզ. առաջնորդական ն յարակից պաշտօնները. իսկ կուսակրօնները . . . պահեն իրենց վանական կենանը. հեղեղուրական ն Եկեղեցակիտական քարձագոյն ուսմանց նուիրունով. ն ընդհանուր քարոզչութեան ն առարձական առեւսմանց պաշտօններու պարտաւորութեամբ միայն երթևն մուտ զործն մողովուրիխն մ.ց:»<sup>17</sup>

Պնոնն եւս. Դուրեան Ամերիկայի թեմին իր կարծաւն առաջնորդութեան առաջին տարին՝ 1931ին գտապահ կրուի իշխանութիւն չնորիած է Եփրակոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու հոփի վահան Քին. Լիլյուտսկանին. որուն միաժամանակ չնորիած էր Աւագուրեան պատիկ: «Կատականը. զոր Տ. Վահան Լիլյուտսկանին նուիրած նն Եփրակոյի Եկեղեցու ծխականները 1932 յունիս 25ին. Տէք վահանի հետ Եփրակոյին փոխադրուած է Խթոյ. Նիւ Նորը 1938ին. ն Տէք Հօր վահանանումն նոր նուիրուած է իր հովուած Ս. Պնոնոս Հայց. Եկեղեցուոյն՝ նորբերդիխ, Ն.Ա.»<sup>18</sup>

\* \* \* \* \*

1959ին Մայր Աթոռի պաշտօնական ամսագիր «Եջմիածին» օգոստոս-սեպտեմբեր թիւնվ հանդէս նկատ Շահանայական լրջման Մասին վերնագիր կրող խմբագրականով մը: Ըսմէ նոր քէ «հոգնոր իշխանութեան տեսակելոց ամուսնացնալ ն կուսակրօն բահանայաւորինը նոյն է». խմբագիրը կը հաստատ. ք. «Ակսոր . . . ունենը Ս. Եջմիածին

<sup>15</sup> «Յուշամատնամ S.S. Բարգլն Ա. Արուսակից Լբաբաղիկոսի», Լ 365-366:

<sup>16</sup> «Սիոն», օգոստոս-սեպտեմբեր 1929. Լ 227:

<sup>17</sup> «Սիոն», նոյնմբեր 1932. Լ 327:

<sup>18</sup> «Պատութիւն Անթեսի Հայոց», Ա. հատոր. Է 479:

Ճնմարտնից, Արմաշի Դպրությանից, Երտասով, մի ժառանգաւորաց Վարժարանից, Անջիբասի Կարենանքից շրջանաւարտ հմուտ, գարզացած, հաւատաւոր իին և նոր քահանաներ, որոնք իրենց կենարի փորձասուրենամբ, զիտուրենամբ և ծառայութենամբ կը կարողանան արժանի լինել վարդապետական աստիճանին: Օրինավելի տալով նախարդ և ներկայ դարերին, խթացից կը լիշտ, արնեական հիւս Ա. Թինյ. Արանեանը, Գրիգոր Ա. Թինյ. Մանուկունին, Էմմանուիլ Թինյ. Խազարեանը, և արևմտահայ Յովհաննես Ա. Թինյ. Մկրտանը. Ուրոս Ա. Թինյ. Զոյսացին, Ներման Ա. Թինյ. Խափորենանը և Գարեգին Ա. Թինյ. Պօղոբեանը:

«Մեր համեստ կարծիքով», կը յար. «Եշմիածին» ամսագրի խմբագիրը, «Մայր Արոռուս մշակուած յասուկ մի կանոնադրութեամբ պլտք է ճշին այն պայմանները, որոնցով կարծիք կը լինի վարդապետական աստիճան շնորհեն նաև ամսւնացեալ արժանաւոր և զիտոն քահանաներին»:

### ԱՆՏԱՐԴՐԱԳՐԱՄԻՒՄՆԵՐԻ ՀԱՅՆԱԳՐԻ ԱԿԱՐՏԱԿՐՈՒՅՆ ԳԱԽԱՀԱՓԱՀԱՐԴԻՆ

Օրմանեանն մինչին «Եշմիածին» ամսագրի վերջիշեան խմբագրականի հելինակը յառաջիմական և հայ եկեղեցոյ բարձրագործեան նախանձաւմնդիր և զիտակից անհաւուներ շատագուած և արծանաւոր և զիտոն քահանաներու բարձր աստիճան շնորհելու սկզբունքը: Ասանք արմաշական դասակարասկութիւն ստացած դէմքնը են: Զեյս Արմաշը Մեծ Եղինուն, և ի վեր. և չիսայ ներկայախ Արմաշի խափանիշին հաւասարող որեւէ հայ դպրենանը:

Թէ, ինչու կը յանձնայ անտարդեռորդինը հսկորեան մէջ բարձրագական այս խնդրին վերաբերեաւ Օրմանեանի. Ըստքն կիրաւութեանի և Թորգոմ Գոչակնանի կատարած թիվագրութեանց հանդիպ. կը վերաբերն ենթնեան իրորութեանց...»

1. Գրեթե, մահացու հարուստները գրու տուա հայ եկեղեցին, նաև Օսմաննան Թիրքին, նեկայ դարու երկրորդ տասնամեակին, և համայնավար վարչակարգը, քանական և երեսունական թուականներուն: 16521ն ի վեր երբ Երասաղէմի մէջ Ամենայն Հայոց Փիլիպպոս Լաքոդիկոս և Միսի Ներման Լաքոդիկոս իրենց եկեղեցական և աշխարհական հետեւորդներով գումարեցին ազգային-եկեղեցական համազումարի շափանիշոյ մողոյ մը և համաձայնութիւն գոյացուցին իրաւասական կէտքու մասին, տակաւին չլ գումարուած բարձրագործութեան գրակարգով ազգային եկեղեցական ժողով մը:

2. Ամենանցեայ քահանաներու անտարդեռորդինը, թի բացառույթամբ, հանդէայ ինքնազարցարումի անհրաժեշտութեան: Ի՞շ չեն քահանաներ, որոնց համար քահանայութիւնը ծխափանաւորթիւն և, տեսակ մը մերենական աճաբարարութիւն. կացութիւնը մը ուր մորի կարգաւորեակ աշխատանքը յարգի չլ:

3. Տիտուրինը հայ աշխարհական տարրի բացարձակ մնամասնութեան, թէ քիստունական կրօնի տարերի ծանօթացման մ.թ. և թէ հայ եկեղեցոյ պատմութեան իրազեկ ըլլայու տեսակիւն: Ասոնցմ, շատերուն համար քահանայի պարագային տեսանեին անոր ծաղկեան փիլուն ու լանցախան և, և լսեին անոր երգնորութիւն:

4. Նոր պայմաններու տակ իր գոյութիւնց շարունակող. Լիքանանի հոդին վրայ հաստառուած կիրիկիոյ կարողիկրութեան չկամուքինը. գործակցելու Ամենայն Հայոց Լաքոդիկոսութեան. հայ եկեղեցոյ կանոնադրութիւն մը կազմելու ուղղութեամբ: Բացասական իր այս կեցուածքին օրինակները բանից տուա Անջիբաս. լուսահողի Տ. Վազգեն Ամենայն Հայոց Լաքոդիկոսի պաշտօնավարութեան շրջանին:

ԱՐՏՀՆ Ա. ՔՀՆՅ. ԱՇՃԵԱՆ